

Պատմական լուսաւորություն :

ՅՈՒՆՈՒԱՐԻ ԹԵՐԹԻՆ մէջ հրատա
բակուած՝ լոր Գուղայի ջրօրհնեաց
մէծ հանդիսին ականատես Շփէթրոյ
տէլլա Ա ալլէ Ճանապարհորդը, նոյն
ստորագրութեան մէջ յիշատակուած
Խոճայ Շւետիք ազնիւ հայազգւոյն բա-
րեպաշտութեան և ազգասիրութեան
վրայ այս արժանալուը և հետաքրքրա-
կան տեղեկութիւնը կու տայ .

“ ԿուծաՅ Շէտիքը ՞ ուղայեցոց
գլխաւորներուն առջիններէն մէկն է ,
և շատ յարգ ունի ազգին մէջ . չէ թէ
միայն տաք է քրիստոնէական կրօնքին
մէջ ու մտերիմբարեկամարեւմտեանց ,
հապա նաև այնչափ աստուածասէր և
բարեպաշտ է՝ որ կրնայ ըսուիլ Հայե-
լի արևելեան կրօնից և քրիստոնէու-
թեան : Այս բանիս Ճշմարտութիւնը
Ճանչցրնելու համար՝ աս միայն ըսեմ՝
որ ինքը թէպէտ և տղաք ունի , ’ի վե-
րայ այսր ամենայնի ունեցածին մեծ
մասը կը ծախսէ՝ աւելի եկեղեցիներ շի-
նելու համար , և զարդարելու զանոնք
զարդերով , ոսկիէ խաչերով , սկիշնե-
րով և ուրիշ հարկաւոր եղած բանե-
րով : Իր ՞ ուղային մէջ , ուր որ փո-
խազրուեցան Հայերը երբ Շահաբաս
աւրեց Հայաստանի Հին Վ ուղան ,
որ Շահկաստանի սահմանին մէջ Եր-
ասխ գետին վրան էր , տասը գեղե-
ցիկ եկեղեցիներէն մէկը բոլոր ինքը շի-
նած է , և իր ծախքովը կը պահէ . ու-
րիշ եկեղեցւոյ մ’ալ ծախքին մեծ մասը
ինքը ըրեր է , թէպէտ և թողուց որ
ուրիշի անսունը դրուի վրան : Ը ըջակայ
կողմերուն մէջ ալ կ’օգնէ այսպիսի շէն
քերու և ձեռք կու տայ ուրիշներու :
Ի այց մէկ ուրիշ բարութեան գործք
մ’ալ ըրած ունի արժանաւոր նշա-
նուելու՝ որ չեմ ուզեր լսել . և այս է
որ Հայաստանի ու Արաստանի մէջ
եղած պատերազմներուն ատեն երբոր
շատ հազարաւոր քրիստոնէաներ գերի
գացին , ինքը Աստուծոյ սիրոյն համար

զնեց իր ծախքովը , և ազատութիւն
տուաւ չորս հազարէն աւելի մարդու ,
վնտուել տալով ինչուան հեռու տեղեր
և բերելով հայրերը իրենց տղաց , ա-
մուսիններ ու ազգականներ իրարու :
Այս բանիս համար նոյն ատեն պատ-
րաստ ստակ շունենալով , ու մէկու
մ'ալ չի կրնալով ծախել ունեցած մե-
տաքսը , Շ իրուանի խանէն , որ ան ալ
հայազգի քրիստոնէի մը զաւակ էր՝
փոխ առաւ , ու մետաքսը և ուրիշ ստա-
ցուածքներ անոր գրաւի տուաւ : Ահա
կատարեալ ողորմութե գործք , ուսկից
աւելին չեմ գիտեր թէ կրնայ ըլլալ , :

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ

Առաջարկություն Բագը :

Ո՞ւ ՏԱՐԱՅ թագին կամ թագաւորական պատկին վրայ շատ տեսակ կարծիքներ կան . ընդհանուր կարծիքն ասե թէ . Քոշութը աս տարի Ո՞ւ աճառ ստանէն փախչելու ատենը ան թագն ալ հետը տարեր է : Իսկ թագին վրայ պատմուած բաները շատ հետաքրքրական են :

Ամառներն այսչափ որ կը պատուեն
ան թագը՝ ոչ միայն անոր համար է, որ
իրենց հին միապետութեանը մէկ հա-
տիկ մնացորդ անիկայ կը համարին, այլ
նաև անոր համար որ աւանդութիւն
մը կայ մէջերնին թէ աս թագը հրեշ-
տակները շնոր են Քրիստոսի 1001
թուականին՝ սուրբ Ատեփանոս թա-
գաւորին համար, որ իրենց առաջին
քրիստոնեայ թագաւորն էր : Ի՞ն ատե-
նի պատմութեանց մէջ այսչափ միայն
կայ թէ Աեղքեստրոս Բ պապը զրկեր
է ան թագը պարզե սրբոյն Ատեփա-
նոսի :

Ակադեմիայի գուցքը , 1072-ին ատենական երրորդ համարության առաջնային պատմությունը կայսրեական պատմության մեջ ընդունվելու պահին առաջանաւ . յետոյ երբոր Վահանաց թագաւոր եղաւ՝ ան պատմությունը թագին հետ միացուց , ասանկուզ թաշն ալեր-

կու կտորէ եղաւ : Արթոր 1304^{ին} Վարչատի ցեղէն Մաճառաց թագաւորութիւնը վերցաւ, ժողովուրդը երկու հոգի ընտրեց թագաւորութեանյաջորդ, կէսը Կնժուցի Լարտոսը ուզեցին՝ որ Կափոլիի դուքս էր, կէսն ալ Պոչեմիոյ թագաւորին Անզէլորդին . երբոր ասոր բանը չյաջողեցաւ, հայրը Անզէլ Մաճառաց Պուտա մայրաքաղաքին վրայ մեծ բանակ մը զրկեց, ինքն ալ իր որդին ու Մաճառաց թագը հետր առած հոն տարաւ Փրակայէն : Կն միջոցին Մաճառք իրենց թագաւոր անուանեցին Պաւերայի թագաւորին Ոթոն որդին, և Անզէլ չզիտցուիր ինչ պատճառաւ՝ թագը անոր զրկեց : Ոթոն ձիով Կաստրիայէն Մաճառստան գացած ատենը՝ թագը հետն էր, տուփով մը իր քովի իշխաններէն մէկուն ձիուն համետէն կախուած . մէկ առաւոտ մըն ալ տեսաւ գերմանացի իշխանն որ գիշերանց կորսընցուցեր է այնպիսի ծանրագին բանը : Կն ատեն Ոթոն իր քովիններուն հետ մէկտեղ նորէն ետ դարձան որ վնտուեն, և կարծես թէ Տրաշքով մը գտան թէ թագը և թէ տուփը :

Ոթոն 1307^{ին} թագանսիլվանիոյ Աըլատեսլաւ Ա օյլուային այսինքն իշխանին հետ տեսնուելու գնաց՝ յուսալով որ իր կողմը ձգէ զանիկայ, բայց կ'երենայ թէ չյաջողեցաւ . վան զի Ա օյլուան թագաւորական թագը ձեռքէն առաւ, ու զինքն ալ քիչ մը ատեն բանտ զնելէն ետեւ՝ թողուց որ երթայ, բայց թագը իրեք տարիի չափ քովը պահէց . ետքը տեսնուալով որ մեծ պատերազմպիտի բացուի անոր համար, ետ դարձուց : Կն գիպուածին վրայ հարիւր տարիէն աւելի անցաւ, ու թագին վրայ նոր բան մը չպատահէցաւ : Բայց 1429^{ին}, երբ որ Դակրմանիոյ Վլեերդ Դ կայսրը մեռաւ, նորէն երկու հոգի ընարուեցան անորյաջորդ . մէկը Եհաց թագաւորը Ա լատեսլաւ, մէկալ Վլեերդ կայսեր որդին Ա լատեսլաւ՝ որ գեռ պատիկ էր : Կայսրուհին կ'ուզէր իր որդին թագաւորեցընել, ուստի իր աղախիններէն

մէկը գնաց գողցաւ թագը Ա իշէկրատի բերդէն : Կն թագը կայսրուհին 1541^{ին} Փրեգերիկոս Դ կայսեր քովը 25,500 Փիտրինի տեղ գրաւի գրաւ . բայց Մաթիաս Քորլին Մաճառի թագաւորը նորէն գնեց թագը կայսրէն, ու Ա իշէկրատ բերդին մէջ պահէց : Ա ոչափ պատերազմէն ետև դարձեալ կինիկ մարդ մը գողցաւ ան թագն ու Քոլչաննէս Օ ափոլիոյ զօրավարին տուաւ, անկէց Փերտինանտոս Ա կայսեր անցաւ, քիչ տուենէն ալ (Սամանցւոց ձեռքն ընկաւ : Ա ուղան Աիւլէյման Ա եննայի պաշարմաննէն ետ դառնալու ատենը՝ իր բանակին ցցուց ան թագը Պուտա քաղաքին մէջ, ըսելով թէ ասիկայ Պարսից հոչափաւոր Ա ուշիրվան թագաւորին թագն է . ետքը Օ ափոլիոյին զըրկեց՝ որ իր պաշտպանութեանը տակն էր : Օ ափոլիոյին մեռնելէն ետեւ՝ անոր կինը տուաւ թագը Փերտինանտոս կայսեր : Կն կէց ետքը Պոչեմիա, Մաճառստան ու Ա եննա քանի մը անզամ տարուեցաւ թագը՝ ինչուան որ Ա ու փոլտ կայսրը նորէն Մաճառստան զըրկեց, և Քոշութին ձեռքը հոն անցեր էր :

Խակ թէ հիմայ ինչ եղած է աս թագը՝ զիտցուիր . ոմանք կ'ըսեն թէ ծածուկ տեղ մը թաղուած է, ուրիները կ'ըսեն թէ Քոշութ իր քովը պահէր ու հետը Տաճկաստան տարեր է :

ԲՆԱԿԱՆ ԳԻՏՈՒԹԻՒՆ

ԱՍՏԵՂԱԲԱԾԽՈՒԹԻՒՆ

Վլեսուն պարէկան շարժումը .

Ըստ Երբ զիտած կ'ըլլան որ արեւը օր մը հորիզոնին որ կէտէն կ'ելլէ նէ՝ երկրորդ օրը նոյն կէտէն չելլեր . նոյն պէս օր մը հորիզոնին որ կէտին վրայ կը մանէ՝ երկրորդ օրը նոյն կէտին վրայ չմներ . և յունիսի 9^{ին} (21) սկսեալ ինչուան գեկտեմբերի 10 (22) իրեք ամիս օր աւուր վրայ առաջին ելած